

## ՄՏԱՊԱՏԿԵՐ

Երկարօրէն, շերտօրէն յաճախ ձմեռ կը խորհիմ,  
Որուն կարծես արագի մէջ հանդիպած իմ միայն-  
լուսնի լոյսով աղաղուն հուրը անդրիի մը նըման  
Աչեքն ինծի կը յառին երազանքով մըտերիմ:

Իր ձայնն ունի արրինգի յուզող խոգերն հոգեքով,  
Կը փայփայէ ականջներս, կը մօտենայ հոգիիս,  
Նայուածքն այնքան է անուշ ու կը յուզէ այն-  
քան գիտ՝

Որ մերք կուլամ, կը տանջուիմ, բայց երջանիկ  
Իմ իրմով:

Իր յուշն անանց է միշտ վառ, շաղի մը պէս լու-  
սաքեւ,  
Փրփուրին վրայ երազիս ճիւղասպիտակ՝ ծաղիկ-  
ներ՝

Որ կը տսին կը տսին կարասներու պէս քե-  
քեռ...

Գուրգուրանքով, նախանձով կը պսակիմ գայն  
Խորն հոգւոյս.  
Ա՛հ, չըլլա՛յ քէ չար սարիկ մ'յափըշտակէ գայն  
ինձմէ...

Կամ մտապտմն առնէ եւ ծիածանն այս նրկ-  
նայոյս...

## ՄԱՅԻՍԵԱՆ ԵՐԳ

Գարա՛ւնն անա վարսերուս մէջ,  
Ու մատներուս՝ հովտաշուշան.  
Ձեզ ինձ ձօնող տղան կարծես  
Շունչն ու հոգին ունիմ բուրեան:

Ջանգակիկներ՝ գարնանաբայր,  
Շարուած կարծես նուրբ ու փափկիկ  
Մետաքս քելով մարգարտաքայր,  
Դա՛հ նըւա՛գ է՛ք, ծընծղա՛յ գողտրիկ:

Երբ աչքերն իմ կարօտակէզ  
Ա՛լ չըտնենն անուշ տղան,  
Թերթիկներսն ձեռ լուսադէս  
Թող զօղանշէ՛ դեռ դաշն իր ձայն...:

Գարա՛ւնն անա վարսերուս մէջ,  
Ու մատներուս՝ հովտաշուշան.  
Ձեզ ինձ ձօնող տղան կարծես  
Շունչն ու հոգի՛ն անիմ բուրեան:

Փաթիկ

ՄԱՌԻ ԱԹՄԱՃԵԱՆ

